

ՀԱՅՔԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Գ. Յ. Խ. Կ.

Եղամանդին ինչ չեւրով հարստէլը , արժու-
շութիւնը , շարուածուը : — Պառաւուոր ա-
րամանդներու վրայ : — Եւսուբիական արա-
մանդը . Պաւորդ չորրորդին արամանդը .
Գառշին հաղուատաէ արամանդը . Եղբաւ-
դասին սև արամանդը :

Եղամանդը զանազան ձեւերով կը
կտրուի , և ձեւերուն համեմատ կ'ըսուի
շշշշնի ¹ , վարդաչե ² և պատարակ ³ :
Ըողջողենի ձեւով աղամանդը աղօւոր
տեսք մը կ'ունենայ , և շատ յարգի է .
և սովորաբար տափակ կողմը դէպ 'ի
վեր կ'անցրնեն : Ա արդաճեր կը ձեւա-
ցընեն՝ աղամանդին երեսները հաւա-
սարակողմնեռանկիւններ կտրելով՝ ծայ-
րերը սրածե . աս ձեւը ան ատեն աւելի
յարմար կ'ըլլայ՝ երբոր աղամանդին ե-
րեսին տարածութիւնը՝ խորութեանը
նայելով շատ ընդարձակ է . վասն զի
թէ որ շողջողենի ձեւ ուզես տալ այն-
պիսի աղամանդիդ՝ շատ կորուատ կ'ը-
նես : Խակ տափարակ կը ձեւացընեն թի-
թեղնածե աղամանդները՝ որ թան-
ձրութիւն չունին , և կամ խորութիւն-
նին քիչ է , և երեսներուն ընդարձա-
կութիւնը ամեննեին անհամեմատ : Ե-
ղամանդը շողջողենի կամ վարդաճե
կտրուելու ժամանակ գրեթէ իրեն ծան-
րութեան կէսը կը կորսընցընէ , ուստի
ձեի եկածը լրանուածին կրկին արժէ-
քը ունի՝ աշխատութեան ծախքն ալ-
չսեպելով :

Եւրոպայի մէջ աղամանդ կտրելու
կողմանէ ամենէն ճարտար Ենդղիացիք
կը սեպուին . բայց որովհետեւ ասոնց
մէջ ալ քիչ են աս արուեստը զիտցող-
ները , անոր համար շատ աղամանդներ
չուանտա կը խրկուին բանելու հա-
մար : Ծգիտցուիր թէ աղամանդը կրտ-
րելու և ձեի բերելու արուեստը հըն-

գետասաներորդ դարէն առաջ Եւրո-
պայի մէջ ծանօթ էր թէ չէ : Եղբեմ
մանր աղամանդներ կը գտնուին՝ սև
կամ զունաւոր թիթեղի վրայ դրած .
բայց շողջողենի համեմատ ու մաքուր
աղամանդ մը՝ որ ակնակապիճի՝ մէջ
մինակ դրուի՝ շատ աւելի գեղեցիկ
տեսք ունի :

Ա արդաճե աղամանդին , ինչպէս որ
ըսինք , տակի կողմը տափարակ է , իսկ
վրայինը գմբեթածե ու երեսները շատ :
Սովորաբար վեց երես կ'ունենայ՝ մէջը
եռանկիւններ , որոնց ծայրերը մէջտե-
ղի կ'տին վրայ կուգան կը միանան , իսկ
խարիսխները ուրիշ գլխիվայր կեցած
կարգի մը եռանկեանց խարիսխներուն
հետ իրար կը շօշափեն , ասով ծայրեր-
նին ալ թերթիկ կամ տերեւիկ ըսուած
ձեւերը կ'առնուն : Իմէն մէկ եռան-
կեան մէջտեղուանքը միջոցներ կը մնան ,
ասոնք ալ երկերկու երեսներ կը կտրեն :
Իսանկով վարդաճե աղամանդը քսա-
նըչորս երես կը կտրուի՝ ամէն մէկը եր-
կու մաս բաժնուած , որոնց վերի կտո-
րը կ'ըսուի նագ , և վարինը առան :

Ըողջողենիին ուռած մասը վարդա-
ճեինն միշտ աւելի բարակ է . և ամ-
բողջ թանձրութիւնը երկու անհաւա-
սար կտոր կը բաժնուի . իրեքին մէկ
մասը՝ վերին երեսն է , և իրեքին եր-
կուքը վարինն է՝ որ ակնակապիճին
մէջ կը ծածկուի , և նիստ կ'ըսուի :

Եղամաննդին բուն գեղեցկութիւնը
անոր վրայ է որ իր լուսոյն ճաճանչնե-
րը մարդուս աչուրները առնեն . ուստի
աղամանդի բանտաածքին գլխաւոր ճար-
տարութիւնն ան է որ աղամանդը լու-
սոյ ճառագայթներուն բեկրեկման ա-
մենայն օրինաց տակը իյնայ , որ աղա-
մաննդին սեպհական կատարելութիւն
մը ճանցուած է :

Ա արդաճե աղամաննդը շատ լուսա-
ւոր կ'ըլլայ՝ շողջողենիին աւելի տարա-
ծութիւն ունենալուն համար : Բայց
աս երկրորդիս առաւելութիւնը , որ
տափարակ աղամաննդին մէկ կատարե-

լազործութիւնն է՝ եօթնետամներորդ դարուն մէջ հնարուած, իր բանուածքին զանազանութենէն է :

Հիմա քիչ մըն ալ աղամանդի արժէ քին վրայ խօսինք : Ա աձառականները մանր աղամանդները և անոնց կտորները քսակներու մէջ գրած ու կնքած՝ արեւելք կը տանին կը ծախսեն . ուստի գնողներուն բազգն է՝ աւելի կամ պակաս շահիլը : Հնդկաց ընկերութեան թանգարանին մէջ ալ նոյն կերպով կը ծախսեն մարգարիտ, կառնելին և ասոնց նման վաճառքներ :

Դէֆէրիէսի դրած կանոններուն նայելով աղամանդին արժէն է իրեն ծանրութեանը կրկնապատիկ համեմատութեամբը . ուստի թէ որ չկոկուած աղամանդ մը՝ մէկ քառաթի կշիռքով երկու լիրէ ստերլին կ'արժէ, նոյն կշիռքով կոկուած ու բանուած շողշողենի աղամանդ մը ութը լիրէ ստերլին կ'արժէ : Քառաթը չորս ցորենահատ կը կշուէ Ճիշդ կշիռքով :

Ա արդամեւ աղամանդին արժէքը աւելի քիչ է . բայց կոկուածին միջին զինն է չորս լիրէ : Վինայ շատ աւելի արժէք ալ ունենալ, բայց ոչ երբէք գեղեցիկ ու վայելուչ շողշողենին մը չափ . վասն զի թէ որ շողշողենին մը ջուրը՝ ըլլայ կատարեալ ու մաքուր և չափազնական ճշգութեամբ ալ համեմատ կտրուած, շատ աւելի բարձր գին կը նայ ունենալ . վասն զի քան զհասարակ շողշողենին աւելի ծանրագին է ան շողշողենի աղամանդը՝ որուն ջուրը գեղեցիկ է, լուսոյ բեկերիկումը զարմանալի և ձեւ առանց պակասութեան : Երեք կամ չորս քառաթ կշող կարմիր յակինթ մը շատ անգամ աւելի յարգի է քան թէ նոյն կշիռքով աղամանդը : Երեմն ալ արեւելեան շափիղան որ արեւուն տաքութենէն դոյնը նետած ըլլայ՝ աղամանդի պէս կը ծախսուի :

Վանր աղամանդներուն զին կտրելու համար՝ վաճառականները կը գործա-

¹ Կառաւէլա պատուական բար մըն է :

² Ջուր կը կոչեն ոսկերիչները գոհար ականց և մարգրտի փայլունութիւնը :

ծեն մէկ չափ մը, որուն կոթին վրայ մանր ու խոշոր բիւրեղներ հագուցած են՝ քառաթի $\frac{1}{6}$ մասին ինչուան $\frac{1}{4}$ մասը, և թէ որ մանր աղամանդները շատ են, անով բաղդատութիւն մը ընելով՝ անոնց արժէք մը կ'որոշեն :

Չկոկուած աղամանդը բնածին կ'ըսուի . իսկ մանր կտորուանքը կէտ կը կոչին, ասոնք երկըթէ գործիքի ծայր կ'անցընեն, որով կ'ըլլան ապակեգործաց հատիչ : Օ արմանալի բան մըն է որ աղամանդի բնական կէտերը զապակին կը կտրեն, իսկ արուեստական կէտերը չեն կրնար կտրել: Դամանդը ոչ միայն տեսակ տեսակ գոհարներու կարգէն կը սեպուի՝ որ զարդի համար կը գործածուին, հապա նաև ապակեգործներուն շատ հարկաւոր գործիք է, ինչպէս որ յիշեցինք . վասն զի պզտիկ աղամանդի կտորի մըն ալ տակ, որ մանրացոյց դիտակաւ ալ չտեսնուիր, ապակին չկրնար դիմանալ, և որչափ ալ հաստ ըլլայ՝ զարմանալի դիւրութեամբ կը կտրուի :

Նածի կ'երեւնայ թէ աղամանդն ալ շափիղայի և կարմիր յակինթի պէս՝ արտունութեան հրովարտակաւ՝ մէտաղէ թել քաշելու գործածուած է . և ասոր պողովատիկ կորզանէն՝ ունեցած առաւելութեանը վրայ տարակցս չկայ . վասն զի աղամանդը իր ամուր կարծրութեամբը՝ թելին բանուածքը նոյն բարակութեամբ ինչուան վերջը անփոփոխ կը պահէ :

Դամաննդը կը գործածուի նաև ժամանակաշափի ժամացոյցներու անիւներուն ծայրերը, շարժող առանցքներուն յենարան եղած ագոյցներուն մէջ . և կարծեմոր հիմա կարմիր յակինթ յենարանները խափանուած են :

Վանրացոյց գործիքին մանր ոսպնաձեւները շինելու համար ալ գոհար ականց մէջ ամենէն աւելի աղամանդը ընտրելի կ'երեւնայ . վասն զի լուսոյ բեկման զօրութիւնը՝ աղամանդին վրայ շատ ընդարձակ շրջան ունի, և ճառա-

պայմաները քիչ կը ցըսւին , միայն երկայնութեանը համեմատ քիչ մը տարտընելով : Փրիշարտ ադամաննդէ կորընթարդ ոսպնաձև մը շինեց շատ բարակ՝ երկու երեսն ալ հաւասար շառաւելով , իրը և մատնաչափին $\frac{1}{2}$ մաս վառարանով , ադամաննդին ջուրն ալ ամենակատարեալ է : Ը ատ լաւ ալ կոկուած է , ու վրան տեսնուած պայծառ ցոլաց մունքէն յայտնի կ'երենայ որ մի միայն յարմարնիւթէ շինուած է : Ի՞րյն ձեռվուու հաւասար շառաւելով ադամաննդը և ապակին իրարու հետ այնպէս կը համեմատին խոշորցընելու կողմանէ , ինչպէս 8 առ 3 . ահա այնչափ զօրաւոր է ադամաննդը քան զապակին : Ո)ւ որ ապակիին զօրութիւնը 24 է , ադամաննդինը կ'ըլլայ 64 :

Ամանք պղնձի վրայ բան փորագրելու համար՝ պողովատիկ գրչի տեղ ադամաննդէ գրիչ գործածեցին , և շատ լաւ յաջողեցաւ . մանաւանդ ձարտարապետական քանողակներու մէջ , կապոյտ երկինք փորելու համար , և աշխարհացոյց պատկերներու մէջ ծով ձեացընելու համար . վասն զի պողովատիկին սուր ծայրը շուտ կը մաշի :

Դժամաննդը միշտ թափանցիկ է , ինչպէս որ առաջ ալ ըսինք , և սովորաբար գոյն չունի : Ի՞ծերը , ծուռ երակները , և կամ դիրտի նման աղտերը նիւթապէս ալ ոչ միայն յարգը կը քիցընեն , հապա բուն գեղեցկութիւնն ալ կը տանին : Կը գտնուի գեղին ադամաննդ՝ գինիի գոյն , կամ կինամոնի գոյն՝ սեփ զարկած . մութ կանաչ ալ կը գտնուի՝ կարմրագոյն կանաչի զարկած . մթնագոյն կապոյտ ալ կայ՝ պեռլինեան երկնագունի նման . մեխակի գունով ալ կայ՝ վարդագունի զարկած . երբեմն ալ վրան ժանդի ձեռվ բծեր կը գըտնուին : Կը գտնուի դարձեալ , թէպէտ և խիստ քիչ անգամ , գոյնզգոյն ադամաննդ , այսինքն մէկ մասը կապոյտ , մէկ մասը գեղին , մէկ մասն ալ գրեթէ ո փալգոհարին նման : Ո՞եխակի գունով , երկնագոյն և կանաչ ադամաննդները աւելի ծանրագին են , վասն զի խիստ

քիչ կը գտնուին . իսկ գեղին գունով ադամաննդներուն յարգը քիչ է :

Դառնաւոր մեծ ադամաննդները [թըւով խիստ քիչ են : Ո՞աքսիմիլեան կամ լէստրիական ադամաննդը գեղնագոյն է՝ վարդաձեւ կորուած : Ո՞աքսիմիլիանոս կայսեր մեռնելէն վերջն ալ ան ադամաննդը իր ազգատոհմը կը պահէ իբրև անվաճառելի ժառանգութիւն մը : Կարծեմ [թէ անիկայ իմոսքանայի մեծ դքսին ձեռքէն կայսերական ազգատոհմին անցած է . և թէ որ շեմ սիսալիք՝ աս ան գոհարն է՝ որուն կիւռքը 139 $\frac{1}{2}$ քառամիջ , և արժեքը 155,682 լիրէ ստերլին կը սեպէն : Ո ամս զի առաջներն ալ աս ադամաննդը իմոսքանայի մեծ դքսերէն մէկը գներ էր , և երկար ատեն Ո՞էտիչի ազգատոհմին քովն էր . բայց վերջէն Պերմանիոյ ինքնակալին ձեռքն անցաւ :

Խնդգիոյ Պէորգ Դ թագաւորին ադամաննդին կապոյտ գոյնը շատ գեղեցիկ է , բուռ ադամաննդն ալ շատ հրաշալի , գեղեցիկ ու քիչ աղագիւտ : Պէորգ թագաւորը աս ադամաննդը Լյիասոնէն գընեց 22,000 լիրէ ստերլինի . կը կըռէ 29 $\frac{1}{2}$ քառամիջ , և իրեն թագալլութեան օրը՝ թագին փառաւոր զարդն էր :

Ո աւ հեղինակը ադամաննդներու և գոհարներու վրայ խօսելով կը պատմէ թէ ան ատենները Լ ոնտրայի մէջ մարդու մը քով կայ եղեր 44 քառամիջի կը շիռքով կապոյտ ադամաննդ մը շատ գեղեցիկ և ամեննեին անարատ : Ո)ւ որ շեմ սիսալիք , աս բսուած մարդը՝ նոյն Լյիասոննէ , և երևելի ոսկերչէ մին ալ լսեր եմոր ան ադամաննդը 44 $\frac{1}{4}$ քառամիջ կիրոքի սեպելով՝ Հոլանտացւոց թագաւորին ծախեր են 20,000 լիրէ ստերլինի . ուստի կրնայ ըլլալ որ դիպուածին պատմութեանը մէջ շփոթութիւն մը կայ :

Ո՞եծ ու գունաւոր ադամաննդներէն մէկն է նաև ան երկնագոյն գեղեցիկ շողշողէնի ադամաննդը որ ուրիշ գոհարներու հետ Պաղպիոյ թագաւորութէ մեծ զարդ է : Կիշոքը 67 $\frac{1}{2}$ քառամիջ

կը սեպուի, և արժեքը իրեք միլիոն լի-
րէ ստերլին : Գաղղիա՝ Արեւիլ անու-
նով մարդու մը քով ուրիշ կապուտակ
աղամանդ մըն ալ կար : Պատմեցին ին-
ծի թէ Խորքայ դուքսը ատենով աղա-
մանդ մը ունի եղեր՝ հանքային ածու-
խի շատ նման . աս տեղեկութիւնը ին-
ծի տուողները ան սքանչելի ու փայ-
լուն աղամանդը տեսած ըլլալով՝ 8,000
լիրէ ստերլին կ'արժէ կ'ըսէին : Խո ալ
քանի մը սե աղամանդներ տեսած եմ :

ԱՏՎԱԲԱԾԽՈՒԹԻՒՆ

Երես բժերուն ՀՀ այ համառա տեղեկու-
թիւն :

Եմեր պարզ աչքով դիտելու ըլ-
լաս, լուսոյն սաստկութենէն աչուր-
ներդ կ'առնուի ու վրան տարբերու-
թիւն մը չես տեսներ . բայց թէ որ գու-
նաւոր ապակիով ճառագայթներուն
սաստկութիւնը կոստրես, սե բծեր կը
տեսնես վրան, տեղ տեղ ալ լուսաւոր
կէտեր : Ես բծերը առաջին անգամ
Գալիլէոս տեսաւ 1611^{ին} ապրիլի մէջ.
նոյն տարին հոկտեմբերի մէջ՝ այնէր
գերմանացին ալ դիտեց . Փարբիկոսի
դիտողութիւններն ալ նոյն միջոցները
կ'ինայ : Ես բծերը շատ փոփոխական
են . երբեմն կտոր կտոր բաժնուած կը
տեսնուին, երբեմն ալ աս կտորները ի-
րարու հետ միացած . բայց ամէնն ալ
մէկ ուղղութեամբ կը շարժին, այս ինքն
արեւելքէ դէպի արեւմուտք կ'երթան
ու աներեւոյթ կ'ըլլան, 14 օրէն նորէն
արեւելեան կողմէն կը տեսնուին ու 14
օրէն դարձեալ աներեւոյթ կ'ըլլան :

Երբեմն աս բծերը այնպէս մեծ կ'ըլ-
լան որ եթէ երկինքը մշուշ ըլլայ և կամ
արեւ մտնելու մօտ, պարզ աչքով ալ կը
տեսնուին: 1779^{ին} ապրիլի մէջ և 1795^{ին}
նոյեմբերի մէջ բծեր տեսնուեցան որ
3000^{ին} ինչուան 6000 աշխարհագրա-
կան մղոն տրամագիծ ունէին . 1791^{ին}
դեկտեմբերի մէջ բծեր տեսնուեր են

որ 200 միլիոն քառակուսի մղոն տարա-
ծութեամբ տեղբաներ են եղեր, որ է
ըսել՝ երկրիս մակերեսութիւն 21 ան-
գամ աւելի մեծ միջոց տեղ : 1825^{ին}
մայիսի մէջ բծեր տեսնուեր են որ 51
միլիոն քառակուսի մղոն երկայնութիւն
ունին եղեր, և հետևեալ տարին մար-
տի 3^{ին} 6 վայրկենի մէջ 42 բիծ տես-
նուեր է, և ասոնց մէջէն մէկը 90 մի-
լիոն քառակուսի մղոն մակերեսոյթ ունի
եղեր :

Ես օրերս ալ կարգէ դուրս բծեր կ'ե-
րենան արեւուն վրայ . ասոնք երեսունի
չափ կան՝ լայն գծի պէս, և աչքով ալ
կ'երենան՝ արեւելեան կողմէն դէպի ա-
րեւուն կեղրանը երկնցած : Ի՞ովանդակ
երկայնութիւնը գրեթէ 200,000 հա-
զարմեթր՝ է, որ երկրիս շրջապատին
հնգապատիկ երկայնութիւնն ըսելէ .
իսկ աս բծերուն լայնութիւնը 26,661
հազարմեթրէ . բայց խտութիւնը միա-
կերպ չէ . ամենէն խիտ մասին երկայ-
նութիւնը, որ ամբողջ մէկ բիծ կ'ե-
րենայ, գրեթէ 127,000 հազարմեթր
երկայնութիւն ունի :

Երեւուն ամէն դին հաւասարապէս
բիծ ըլլար, ինչպէս Կափոչի աստե-
ղաբախը ցըցուց . ընդհանրապէս բծե-
րը աւելի հասարակածին մօտ կ'ըլլան
կ'ըսէին քան թէ բևեռներուն մօտ,
բայց ինքը հասարակածէն դէպի հիւ-
սիս 14° հեռու մեծ բիծ մը տեսեր է,
ինչպէս Ներշէլ երեւելի աստեղաբախն
ալ 1779^{ին} նոյն տեղը տեսեր էր : Բայց
հասարակածէն ինչուան հիւսիսային
10 աստիճանը եղած միջոցը քիչ ան-
գամ բիծ կը տեսնուի, և կամ տեսնուի
ալ նէ՝ միշտ պղտիկ կ'ըլլայ . ընդհակա-
ռակն հիւսիսային 14° ու 15° աստի-
ճաններուն մէջ խիստ շատ ու մեծ բր-
ծեր կը տեսնուին . նմանապէս հարա-
ւային 3° ու 6° աստիճաններուն միջոցն
ալ շատ կը տեսնուին : Բայց ամենէն
գեղեցիկ բծերը հիւսիսային 14° ու 15°
աստիճաններուն միջոցը երկցածներն
են, որ 1625^{ին}, 1627^{ին}, 1752^{ին}, 1767^{ին},